

Որ բնւասապակ մարմար ճակատու ողորկեց
իւ օծանեց մայրօքէն
Սագիրը մ' մշշրիներու համբորդով.
Կը դեմքն մեծ եռիներն հայ Հանձնարին,
Որուց իրենց զանկին թասով ըգեղնին
Զամբեցին իմ շըրթուներուս մանկական.
Կը դեմքն գոր պայթած ուումբերն գրակոկոն,
Այդ հընեպելոր իմ որոտիս,
Որուց բորեկն արին յաւոթի կ'ընէին.
Կը դեմքն վարն նաև մեռն եղբայրներ
Նոյն արդանդի մէջ անհած,
Որոնց, ինձի հաւասար,
Մեր Մայր կանք ըշըւաւ,
Չը կամեաւ իր սիրու լայն և ատպերն՝
Իրմէ զանոնց մուերա դուռ վիճենով. —
Գուցէ մեր Մայրն այլ լա զիտանար թէ անոնց
Աև սադմին մէջ կը լայնան
Եղբայրաւու անգունաներ,
Եւ թաքչած իր աղիքներուն փորթին մէջ
Վասուն համար նանցարար
Կը զարանին ուղղուկուին մատնչչ.

Մեծ պիտ' ըլլամ, յաէքրժական պիտ' ըլլամ. —
Զի՞ տաքընոնչ, ո՞վ Ազգեր,
Զեզ տաքընոնց ճամանչին նոյն թափե չէ.
Մուխին հըսույց պատեռուս
— Այսու չէջ մընացորդ —
Օր մը նուազ միթէ եռաւ ահաւոր,
Լամ միթէ ան՝ ճատանաներուն մէջ այս օր
Դինու ուրոքար, լուսուր.
Մեծ պիտ' ըլլամ, յաէքրժական պիտ' ըլլամ. —
Զարիքն ներցէ կը բարախէ զարկն զուժիու
Վուշիին, վասիին.
Մարմարենց բազուկներուս թափն ըմբռոս
Փայլակն աշքու, կրոյ հուզոյ ճռունչն անվեհէր
Կ'յսուն թէ ներսու կ'ապրի
Միրու մը ճատակ ակուծի,
Սիրու մը պրզձէս սիրու, վրէփով թիսայոյ,
Որ կը խոսէ վարդին հարսի վասաշու,
Եւ Հանգառուս անկունուն մէջ կը տեսնայ
Մեկնարուց շըրթուներով Յոփութինն
Որ կը խեղդէ համբուրելով: Կը ճանչնայ,
Կը ճանչնայ արտօն այդ թէ հօսոյ է ինչ միշտ,
Խնչկու Ապրին, յօթի ստոր զարտունով,
Խնչկու յըրթին, ազատութիւնը հուլաթի.
Դիտէ որ մէջն համար լոյն է ծորած.
Բոց է, և է բոց ապազու, — ան զիտէ
Որ հաւատով զարաֆարին խարսխուած:
Պիտի բանայ կայծակով գուու Դիտախին»: —

Դ. Վարոնիան

Աշխատէ սրտիդ մէջ անարաս պահել այն երկնային հրոյ բոցը՝ որ կը կուուի մարդ սՏԱՑ:
(Աւոշինկո)

Երբ իրաւունքով կը յանդիմանես՝ օգտակար թշնամի կ'ըլլաս, այլ երբ ստութեամբ կը գովես, այն ատեն վասակար բարեկամ կ'ըլլաս: (Թաղէօ)

Փրիստունէի տեսութիւնը մինչէն ասեաւնաւառ նուռնան խորը կը թափանցէ. իրապաշտը նահաւէն անդին չեն զիտեր անցնիլ:

Յ Ա. Ղ. Թ. Ա. Ն. Ա. Կ. Ը.

Խառնակ և ամփոփ, տեղ տեղ, քովէ քով,
Թալկինակներու տատանումին ներթեւէն,
Երթունքնին ժպտուն՝ բայց թրջլած արցունքով
Ամենին ալ հեռուն, հեռուն կը դիտէն.
Հեռուն՝ արեւին մարմբրութիւնը կարմբրակ,
Աւը արհամարհուս, լուս շոգնաւ մ'երերուն,
Հորիզոնին վրայ, յստակ և բարակ,
Կը նրկարէ զեն խազերն իրեն կայմնուուն:
Ալ քարափին վրայ չխան դէմբեր տիրաթով.
Մութն ալ յամբորէն կու գայ գաւեւու
Ալդ շոգնաւին որ անկապանդ, անվիրով,
Մէկ հորիզոնին կ'անցնի միւսին՝ կուուելու:

Մինա՛կ, սակայն ինքն իրմով փառաւոր,
Կը պատու չուրերն ովկեանին որ կը փրփրայ,
Եւ իրոխս կը դիմէ նպատակին հեռուուր,
Հօն ուր քոսուած քարափի մը վրայ
Սիրելիներ կան որ կը սպասեն դեռ իրեն:
Մերթ թանձր մերթ նրբին անորոշ թել մը մուխի
Որ յամբ սպառումն է իր ուժերէն,
Կը ձրգէ ետին և հետզհետէ կը մըխի
Ովկիանին խորեն, և կը կուուի աննկուն,
Նախանձախնդիր իրեն գոյութեան,
Տանելով իր հեռ լուրեր, յոյսէր ամնուուն:
Որոնց կենաքին հեռ կեանք մը կ'ապրի յաւիտեան:

Հայութեան կեանքն է այդ, որ խաղալիք
Սին խորուրեներու բաղմիներուն, կը սպասէ
Այդ շոգնաւին որ պատուվով ծով, ալիք,
Կը զիմէ իրեն, և ինչպէս վազէ
Որ օդերուն մէջ կը կուուի հետն հովերուն,
Ան ալ ովկեանին ալիքներուն կուչախն վրայ
Մահի դէմ կեանքի յոյսով երերուն,
Իր յոնորտսանքով, մաքառումով կը փրփրայ:
Երբեմ յոզնատուն, երբեմ նոյն իսկ խոշան-
(գուած,

Արհամարհելով տարերն ըռնաւոր,
Այդ զեն շոգնաւն, խելքի ոյժի ստոկ զանգուած,
Կը հասնի իրեն նպատակին հեռաւոր,

Հօն ուր քոսուած քարափի մը վրան
Իրեն ըսպասող սիրելիներ կան:

Գանիք

Հ. Ա.Ա.ՏԻՒ